

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆՔ

ՆԱԽԱՏԻՒՆՔԸ ՓԱՍՏ ԶԵ

Բայց կրնայ արդեօք գտնուիլ մէկ մը՝ որ հակառակը դաւանի։ — Այս՛. Բարդուղիմէոս եպս. Գէորգեան և Նորա նմաններ (իթէ եղած են և կամ պիտի ըլլան), որ առանց ապացոյցներ մէջտեղ բերելու, առանց շինելու՝ կրնան զրել, ինչպէս զրած է վերոյիշեալն, թէ «Միխթարեան Հայրերը յայտնի են իրեւ հայ ձեռագիրները խարդախողները. բայց և յայտնի են իրեւ զրական գովեր»։ — Հովիս, թիւ 9, էջ 133։

Եթէ այդ զրպարտիչ տողերը գրողն՝ իր անզգոյց գրչով և բարուց՝ իր մերձաւորաց շրջանին և հեռաւորաց ալ յայտնի մէկը ըլլար, անշուշտ զրածին կարեւորութին պիտի տայի և հերցումի արժանի համարէի։ — Այդպիսի ոճով գրողին՝ այս բան բաւական է զուրցել, որ ձրիարար զուրիշը նախատեն ու զրպարտել՝ բարեկրթեան և բրիտանէական պարտուց թանձր զանցառութիւն մ'է. և եթէ վերոյիշեալ իպիսկոպոսը չի հանդուրժեր կեղտու զրպարտութիւն մը կոչելու իւր ըրածը, թող փաստեր յառաջ բերէ և իրեն ճրի ամրաստանութիւնն ապացուցանի։

«Այլ առակ լուարուց»։ — «Միխթարեաններն յայտնի են իրեւ զրական գովեր»։ — և ուսկի՞ց կարծէք դուցած ըլլան ... Բարդուղիմէոս իպիսկոպոսի զրական զզորցէն ...։ Բայց ինչ զիտական բան գովեցեր են արդեօք։ — Այն՝ ինչ որ իպիսկոպոսը կամ բնաւ չէ զրած և կամ ուրիշներու զրածներն կանխապէչ՝ իրեւ իւրագիւս նորութիւններ կրկնած է, բայց զարմանալի երեւակայութեամբ բորբոքեալ՝ կը դաւանի որ ինըն առաջին եղած է զրի առնելու, և թէ Միխթ. երկու Հայրեր, Հ. Ներսէն Անդրիկեան և Հ. Կարապետ Տէր-Ասակեան իրմէն առեր են՝ առանց իր հեղինակութիւնն ու գիւտերն յիշելու։

Վերոյիշեալ երկու Հայրերն ալ պէտք չունին բնաւ իմ պաշտպանական տողերուս, բանի որ հետաքրքրուողը կրնան երկուստեղ զրուածներն ալ կարդալ, և վերահասու ըլլալ թէ ո՞րքան անիրաւ է իպիսկոպոսին բողոքն ու զայրոյթ։ Բայց որպէս զի Խմբագրութեանս կողմէն բոլորովին լուութիւնը՝ փախուստ տալու հնարյ մը չամրաստանուի, պատշաճ կը համարիմ համառօտիւ պարզել խնդիրը մեր փափաքող ընթերցողաց։

Ինչ կը վերաբերի Հ. Կարապետ Տ. Ասակեանի զրածին՝ նա ինըն ցոյց կու տայ յաջորդ յօդուածին մէջ իպիսկոպոսին տարապարտ պահանջմանց արժէքը. իսկ ինչ կը պատկանի Հ. Ն. Անդրիկեանի յօդուածին¹, դէմ առ դէմ կը գնեմ հոս՝ հեղինակութիւնն ու գիւտերն յիշելու։

1. Հ. Ներսէն Անդրիկեան՝ Խմբագրութեան յանձներ է հրատարակելու հետեւեալ տողերը.

Ժամանակը՝ չըվիսի թիւթե, թիւ 9, հատուած մը հրատարակած է, որու զերնագիրն է՝ իւրացմում հմ ուրիշ վաստակը, Յօդուածագրը՝ որ Բարդ. եպ. Գեղրաբատ կը ստորագրէ. Պիտողութիւններ գողովան երգուու զրայ յօդուածիւ առթիւ, (ըստ. բազմավիլպ, 1906, թիւ 3) լուսանցներ տեղաւով անմիտ զիմ, — ևս փասերու կը պատէի, — Կ'ամրաստանէ զիս իրեն զոյ իր զրուածներէ։ Յօդուածագրէն կը ինդրու բան մը՝ զոր չէ հաճած ընել. այսինքն՝ զեղչել նախատիւնները, և անոնց տեղ զնել զիմաց զիմաց այն կարծիքները զորս կ'ամրաստանուիմ իրմէ զոյցած ըլլաւ։ Այս ծառայութիւնը պիտի չնեղէ իրմէ, եթէ կարեւի ըլլար ինչ զանել իր զրուածներուն մէջ կէտ մը՝ որ ծօտենայ իմ կարծիքներուն և չշաբառութեան։

Հ. Ն. Ասակեան

սարը բրութեամբ ըրած բաղդատութեանցս արդինքն երկուստեք: — Խնդիրը Գողրան
Երդիրու հետեւեալ տողերուն վրայ կը դառնայ.

Տեսչայ Ապթենիկ տիկին տենչանս,
Զարտախուր խաւարտ և զտից խաւարծի
ի բարձիցն Արգաւանայ:

Արդ, կը փափառուի բացայատել թէ այս տողերու մէջ ի՞նչ կը նշանակեն գար-
տաւուր, խաւարտ, զտից, խաւարծի, ի բարձիցն հնգեակ բառերը: — Տեսնենք ու-
րեմն ի՞նչ կ'ըսէ Բարդ, եպս. Գէորգեան և ի՞նչ Հ. Ներսէն Անդրիկեան:

Գ Է Ո Գ Ե Ա Ն

Ա Ն Գ Բ Ի Կ Ե Ա Ն

ա). Արտախուր խաւարծիկ արմատն է, որ է համ-
բաւառու ուսվէ նղղը կամ նոյն մեր խաջնղղը. իսկ զտիս
(«Հ զտից»)՝ խաւարծիկ ցողունս:

բ). Ի բարձիցն Արգաւանայ, պէտք է զրել ի բար-
ձանցն Արգաւանայ, ինչպէս առաջ սրբազնել եմ (ա.
Հատ. Ժ.9.):

զ). Տիր, նշանակում է իրամ, հասակ, բօյ (taille).
Հայցականը լինում է զտիս. բասիս գերին ս գիր ց-ի
հետ իրեն նոյնամայն՝ երգուելով ի բերնշբառն ան-
ցնելով՝ տեղի է տուել ց-ին և զարել (բառը) զտից:
... Եւ որդինեան բոյս տիք նորա տողուն է (tige),
այսուս ահա այժմ ե՛ սրբազնութ լիովին բացասարե-
ռում է որ «Տենչայ Ապթենիկ տիկին տենչանս զար-
տախուր (սավկոյ) և զտիս խաւարծի ի բարձանցն
Արգաւանայ»: — (Ել 21-22):

(Խորենացու Խորենացով պէտք է հասկամալ,
— բ. հար. էջ 23-24):

ա). Զարտախուրը Լակարտ կը համեմատէ նոր պարս-
կերէն շարժան քաղին հնո՞ որ խօսի մը անսան է ...
Արտախուրը սակայն հոռ ածական է, արտած խա-
ւարտ բանին, որուն հմասար շատ որոշ է, կամաթչ-
եղէն կամ կամամիշեղեթի տեսակ մըն է:

բ). Ի՞նչ ըսկէ Կ'ուզէ ի բարձիցն Արգաւանայ.
Վայու բարձիք գրա՞ է խօսքը: Կարծեմ թէ Նոնոսուն
կտոր մը, որ կը մենուն թէ ի՞նչ և Նազիկանզացին՝ Դիօնի-
սոսի համար անկասար ճնունդ կ'ըսէ, ասրբեր կերպով
տայ մածածէն. «... Անկասար ճնունդ ասէ գմանուկ, որ
արկան ի բարձն. և բրկնեալ տեսէ, զի ծնու ի
բարձիցն Արգաւանայ»:

շ). Տիր կը նշանակէ հասակ, կնանք, և զտից խա-
ւարծի պէտք է որ նշանակէ կնեաց զալարութիւնը,
փափիկութիւնը: — Ես կարծեմ թէ տից ուղղական
չէ այլ տիք բառին անուզոր սեականն է, (սարբա-
ռուն է տից) իբր յատկացոցից տառած խաւարծին:
Եւ իրացնէն Մագիստրոս 14. Թւուղին մէջ կը զրէ:
«Զամենայն խակութին մանկական մերոց տից»:

(Բազմ. 1906, Մարտ. Քիւ 3. էջ 106-107):

Ի՞նչ հետեւանք կու տայ ուրեմն այս բաղդատութիւնս: — Այն՝ որ ամէն կէտի
մէջ ալ Հ. Անդրիկեան կ'ըսէ այն՝ ի՞նչ որ ըսած չէ Բարդողիմէսու եպիկոպոսն, որ
բուլորպին տաղբեր բաներ զրած է: — Եպիկոպոսը կ'ըսէ որ արտախուր՝ խաւար-
ծիկ արմատն է, որով գոյական բառ է. իսկ Հ. Անդրիկեան կ'ըսէ որ արտախուր
ածական է և յատկացոցիչ խաւարծին: — Եպիկոպոսը կը զրէ որ զտից՝ պէտք է
կարդալ զտիս (հայցական հոլով): իսկ Հ. Անդրիկեան կը զրէ որ զտից՝ սեռական հո-
լով է (տից) տիք բառին, և ցոյց կու տայ Մագիստրոսի նոյն ձեռով գործածու-
թիւնը: — Եպիկոպոսը կը յայտարաբէ որ տիք՝ խաւարծիլից ցողունն (tige) է, որ
փոխարերաբար կը նշանակէ իրան, հասակ, բօյ (տճկ.), taille (զղղ.): իսկ Հ. Ան-
դրիկեան կը յայտարաբէ՝ որ տիք՝ հասակ, կնանք (վիօ, ձգե) կը նշանակէ: — Ե-
պիկոպոսը ուրեմն զտից խաւարծի կը հասկընայ խաւարծիլից ցողունը. իսկ Հ. Անդրի-
կեան կը հասկընայ կենաց դաշտութիւնը, փափկութիւնը: — Եպիկոպոսը ի բարձիցն
Արգաւանայ՝ կը յեղափոխէ ի բարձանցն Արգաւանայ, և կը հասկընայ՝ Արգաւանի բար-
ձանցն կամ լեռներէն. իսկ Հ. Անդրիկեան այդ կտորը Կ'ուզէ հասկընալ զուցէ յե-

բանացի Արդարանայ, ըստ նմանութեան ի բարձից Արամաղայ Նոննոսէն մէջ բերուած բացարութեան :

Կը հարցնեմ ուրեմն ես ինձի և ընթերցողներուս՝ թէ այսքան իրարմէ տարածայն հասկացողութիւններէ յետոյ՝ ինչպէս կարելի է մտածել անզամ՝ քան թէ Գէորգիան եպիսկոպոսի հետ պնդել՝ թէ Հ. Անդրիկեան իրմէն գողցեր է և գողօնքը ծածկեր է լուութեան Յօնով : — Մարդուս ուղեղային գրութիւնը պէտք է տարրեր կազմակերպութիւն մի ստանայ՝ որպէս զի կարող ըլլայ այդպիսի ամբաստանութիւն մը արդարացընել :

Ուստի՝ իրեւ եզրակացութիւն մը վերոյզրեալներուս՝ կը ինդրէի Դերապատիւ Եպիսկոպոսէն՝ որ փոխանակ « հարակրելու հայ մամուլի և առանձնապէս վենետիկի Միջիթարեանց Գեր . Արքայ Հօր ուշադրութիւնը՝ սանձաւարել և մեղոննել իւր Միջարանութեան այդ տգեղ շահատակութեան իդեքը », ինըն բարեհաճէր հրաւիրելու ընդհակառակն իւր անձին ուղղագատութիւնը՝ սրբազրելու իւր մտլի սիալ ըմբռնումները և իւր լեզուի և գրչի և վիճակի անվայի բացատրութիւնները՝ հանդէպ Միջարանութեան մը, որ զինըն իրեւ ուսումնասէր և կրօնական անձնաւորութիւն կը յարգէ, բայց և անզամ մ'ալ իրեն կ'ուզգէ վերնազրիս խօսքն՝ թէ նախատինքը փաստ չէ և ոչ ալ պատուարեր՝ նախատող անձին :

Հ. Ա. ՏԻՐՈՅԵԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՆ ԳԻՒՏԵՐ

Բարեկազդ է գիտնական մը, և իթէ արժանի է այս անուան, և ըր իր նախորդներուն բոլոր գիտերը կ'անդիտանայ. կ'ապրի միշտ նորորդին գտած ըլլալու հըրճուանքի մէջ : Անգթութիւն պիտի ըլլար այսպիսի անմեղ հաճոյը մը թառամեցնել, եթէ անտեղի յաւակնութեանց առիթ չըլլար : Իրական զուգադիպութեամբ մը Անգրավանէսի զիւցազներգութենէն վերջ՝ առիթ ունշցայ կարգալու ուրիշ գրութիւն մը . « Խորենացուն Խորենացով պէտք է հասկանալ » անուամբ զրցի հեղինակն մէկ յօդուածը, « Հովիւ »ի մէջ (թիւ 4) :

Տարիներ առաջ, 1902ին, լոյս տեսած է այդ զիրքը (Ա. հատորը, 1899ին). մասնագիտական լուրջ ամրող մը չէ, այլ խաւուրդ մը մանր զիտողութեանց, զոր ընթերցող մը կ'ընէ նախնեաց զիրք մը կարգացած ժամանակ . կան անոնց մէջ՝ լաւ բայց նաեւ անհաւանական, ծիծաղելի, և մանաւանդ՝ հիեցած կարծիքներ : Այս վերջին բառերը դիտմամբ կ'ընդգծներ, որ-

պէս զի եթէ « Խոր. Խով. »ի հեղինակը իր յաջորդ գրութեանց մէջ « լաւ » բառը արտատպէ —, որովհետեւ սովորութիւնն ունի զրախոսութեանց վերջարանին մէջ եղած զթութեան բանաձեւը, և իր զիրքը ընծայ ընդունողներուն չնորհակալութիւնը կամ ո՛ւ է զովհստ, վերջապէս, անմեղ հրանանցը հրատարակելու, — չմոռանայ զանոնք ալ զանց լենի և գիղիկի ... ինչպէս սովոր է:

« Խոր. Խով. »ի հեղինակը խրախուսանիք արժանի պէտք է նկատուիլ, բայց անշուշտ ոչ որ կարող էր ակնկալել՝ որ նա ինքզինը Զամիկսներէ, Փոքրչեղիներէ, Արգիսիններէ, Տաշեաններէ վեր հրատարակէ, Ամերիկա գտնող կորսիրս մ'անուանէ զինք, և նոյն իսկ Արբիւնդէսի հետ բացազանչէ . « Տուէր ինձ երկրի լծակը, ամրողջ երկիրը շուռ կտամ » . կամ, զաւեշտին ամրողջութեան համար, « Լուսաւորել եմ 1600 տարուայ թանձրացած խաւուրդ ծածկուած մեր պատութեան այդ շրջանը ! » :

Այն գեղարուեստական գրութիւնները անմահ են, որոնց ներկայացուցած տի-